

Հ.թ. 33—34. հայ. էնչ = պր. ցայ. "մշեկը
լուղի, Հ.թ. 126.

ԳԱՆՉԱՐԱՄԱՆԱՐ - տեղի թ. 112 գեղար-
քանի դ. ինչ Օրբել. 263 (այժմ՝ գովայ և Ա. 42?), ուստի բառով բարգուած:

ԳԱՆՉԱՐԱՄԱՆԱՐ մեմասան Արցախի մէջ Խոյ
Խանքարեցի հանգ էկ, չերան մէ վրայ Կիր. 146,
Վարդակ 153, Վարդան աշխ. 141, Խաճա. ՀՀ.
314. էնչ? + ուր “գաղափ”?

ԳԱՆՉԱՐԱՄԱՆԱՐ ՎԱՐԱՐ Սիւնեաց մէջ
ԱԱ. թ1, Խաճա. ՀՀ. 300, Խոյ Հայ. 278. էնչ? +
+ դուր:

ԳԱՆՉԱՐԱՄԱՆԱՐ շիզ թ. 112 գեղարքունիք
դ. ինչ Խաճա. ՀՀ. 273, ԱԱ. 39 ին կրաք
դուր “գաղափն” + իւր “ուսաղ” (“գաղան
ուսաղ”) ԸՆԱՀ:

ԳԱՐԴՄԱՆԱՆԱՐ = 200Ր ԳԱՐԴՄԱՆԱՆ
ԷՆ = թ. 150 գ. Ուսաց. “ձոր գաղքմանի”:

ԳԵՂԱՐՄԱՆԱԿ տեղի թ. 113 Սոթք դ. ինչ
մէջ Օրբել. 265. Գեղուր տեղուր անոն (“ծովի
գեղամայ”, Խոյ. 1221, ԱԱ. 259) + բու-
“գաղթ”, = “գեղամայ գաղթ”:

ԳԵՂԱՐՄԱՆԱԿԻ Խաճանիք քոյլ ՀՀ. 457,
ԱԱ. 359 Յայէ. Կթ. գ. 191 յառակ անոն չէ,
ոյլ թ. 187 Մազազ դ. ինչ մէջ վերադիրն (“կողմ-
ամբ գեղամանչ քառակին Մազազոյ” Խ. կը Խաճ-
անիք “գեղամանի հատուածեալ”, Հ. ման. Խոյ. 29:

Գեղամ կը շնէն գեղամի, որ վերջնի գո-
ւանեցաւ Գառանի բաղարը Մազազ դ. ինչ մէջն էր:

ԳԵՂԱՐՄԱՆԱՐ ԱԱ. 334, ԳԵՂԱՐՄԱՆԱՐ
335, ԳԵՂԱՐՄԱՆԱՐ 336 վանքնեն 10 քե-
րա. դեպ ի հրափու-արեւելք թ. 167 Մազազ

դ. ինչ յառաջ այս վանքնեն մէջ պահուած ուրբ
Քեղուրեն (Հ.թ. գեղարքն, սեռ. գեղարքնան, յետ-
ագոյն մեր գեղարք կամ Կիցար: Globus 63,
372) անոն առած Վարդան այլ. 420, ԱԱ.
338: Վանքին հանգսյն անոննեն էր Ա.թ. լուն տես-
վեր:

ԳԵՂԱՐՄԱՆԻՆ թ. 112 դ. Սիւնեաց տես
վերէ 226, անոն տեղի թ. 117 Բարգ դ. ինչ մէջ
ԱԱ. 274, “Ծառն գեղամայ”, Խոյ. 122 Գեղար-
քանի դ. ինչ մէջ Գեղ լուր գեղարքուր տեղ
Խոյ. 28, Սուս-Սեր. 7, Յայէ. Կթ. 181, ԱԱ.
26 աշխարհագործի իրարու կը վերաբերն, իսկ
առագարանոն չեմ իրան զառաւ իրարու համ
միացնեն, որուն ամենն մէջ իւր գանուի:
Խոյ. 28 այս ամեն անոնները թափանասէ առան-
պելական Գեղսի անոննեն յառաջ կը բերէ:

ԳԵՂԱՐՄԱՆԱՐ տեղի թ. 116 Հարանց
դ. ինչ մէջ Օրբել. 267 (= ԳԻՆԵՐԱԼ.?) ԱԱ.
271). ԳԵՂԱՐՄԱՆԻ՞ + իւր + տեսն վերէ էջ 278:

ԳԵՂԱՐՄԱՆԱՐ (կը գանուի միայն հայցականն
որ գետա առան) թ. 92 Ճռաւառու դ. ինչ մէջ
Արեր. 253 = գեղ գեղարք (Տ.թ. “գեղարք”):

ԳԵՂԱՐՄԱՆԱՐ, սեռ. Գեղարքսի-դը Ալբրտան
144, Հայ. Գեղարքսի անգ. 188, Գեղարքսի բը բըց-
վիր. 81 թ. 150 Գեղարքնան դ. ինչ անշնանին վայ

Խաճա. ՀՀ. 339, այժմ ԳԵՂԱՐԿԵ տես վերին էջ
233. ԳԵՂԱՐՔԻ տեղի թ. 113 Սոթք դ. ինչ մէջ Օր-
բել. 265. էտ + իւր = գեղարքայիշին?

ԳԵՂԱՐԿԵ թ. 115 Խաճա. դ. ինչ մէջ
ԱԱ. 220. էտ + իւր = տեսն վերէ էջ 278:

ԳԵՂԱՐԿԵ վահ մէ կիր. 73 (ոչ շատ հետ
ու գեղուր էւ-էւ թ. 153 Զարփոր դ. ինչ մէջ Խա-
ճա. ՀՀ. 515, 357). ԳԵՂԱՐԿԵ տեղի թ. 115
Խաճա. դ. ինչ մէջ Օրբել. 260, ԱԱ. 208. էտ +
իւր “կորդ, կամ կըտ “միացում”, ուստի կոմմ
“սոյն գեղայն կիր”, կամ “միացում” գեղաց, (Հման, լու. ad confluentes = Koblenz)?

(ԸՆՐԱՆԿԱՑԻՒՅ)

Գ. ՊԻԽԱՐԱՄԱՆ



Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Կ Ա Խ Ա

Ս Ա Բ Գ Ի Ս Ա Ր Ք Ե Պ Ա Ս Ա Ֆ Ե Ա Խ Ա

Ե Ր Ի Ե Ր Ի Ր Ո Ւ Յ Ի Յ

Ուրի շաբաթն Արքուն մէր պայտա-
ք Փըր Եղիշեան որդին ի անուա-
ն Արքուն թիւն յարագաւաք,
Արքահաման որ Արշեցի:

1 Խոկ արք Արքին ժաման լինի
Յառաջին դաշ Հայոց մեծի,
Յառաւր տեղւոյն Հայրապետի
Արքահաման որ Արշեցի:

2 Այս ինչ լինէր յաշնան մջի
Ի թաւակնի մերու վրկէի
Հազար եւ եօթն հարիւրդի 1734
Երեսներորդ եւ ըսրորդի

3 Այս նա եղիս խօթ ի մահմէի
Կաթողիկոս զոր յիշեցի,
Որ փարօքար պահու ըզիմի
Առ հանգ երձեալն անդրտափախի:

4 Ապայ ժողով անդ գումարի
Յնիարութիւն նոր գահակալի,
Սոր Սարքին խոկ մշտեալ բազմի
Որպէս զիւուն դէս անուանի:

5 Կայս ժողովոյ էր նա հոգի
Որ հանմարով քաջ բարբառի
Եղեալ համայն խոկ առաջի
Զարրահամ գեպ Հանեգեսանի:

6 Որ ընդ աւուրս ընդ պանսովի
Դեռ գառափիր յաթուն յայնինիկ,
Որ հասարեալ զուխուն լուիկ
Գառանալ խոկայր անդրէն յիւր ընիկ:

* Հայ պայտ համե ամեն առանց թորհաց պայտ
18, 28 (հայուապատման ժամանակամիջ):

1 Հման. Խաճա. ՀՀ. 515 “գեղարք վայր, որ եւ կը
երգեայն Ազատուույն”

- Սակայն ումնից հարց հանդիսին
Ըստ ի իմութեամբ ներհանկեն
Երանորել ի գույն Հայոց Ազգին
Զանցին Ազրահամի ուսարախին:
- 8 Առ այս բերեալ փաստ ասէին
Թէ չէ նորա պաշտեալ գահին,
2և ի գասուց հարց նոր ուխտին,
եւ նուիրակ չէ լեալ բնաբն:
- 9 Իսկ այս ի հարց նոյն առնենին
Թէկատ ընտրել դոյջ հանձին,
Այլ նախ ազգել պարտ գատէին
Զայն բիւզանդիս Պատրիարքին:
- 10 Եսայինժամ Սարգիս մեր բարձրակատ
Զարքահամին քաջ վարդապետ
Հանեւեասնի նոհանին զէտ
Գովէն նախ սերտ բանի ճարտար:
- 11 Այս այր, ասէր, է իրագետ,
Ի անեսել հնարագեթ,
Ազո չէ պարտ առնիւ ազէտ
Ասել չէ նա գահին ստարար:
- 12 Աւայ ցուցեալ նոցուն յայն կէտ,
Կոյ Աթոռայ ունին զարգացաւ
Յասանալ փոյթ զըր տէր եւ պէտ
Որում լցի նա օտառակար:
- 13 Զի յայնմ վայրի զթահաղն անդէտ
Հանհարաստ որդէս զի անդէտ
Զանայր սերպի անենել անհատ
Նատարշահն մծ վաստակար:
- 14 Նմին իրի Պարսից սուր նետ
Ըստը զալուսն որ էր անպէտ
Մինային արքամբ ներկէն գալու գետ
Կիւթեալ գահին և Ազգին այս չար:
- 15 Յանել ապա զիր վարդապետ
Իր զանդիոյ աթ ուսացաւ
Այսմ ընտրութեան հանու և մէտ
Խնդին յանձն Լուս որպէս և արար
- 16 Քանել ապա զիր վարդապետ
Ար ժանդիոյ հարց զարիթ ես
Հինձն լըդ իր անձահաւետ
Խշն ոյնմ հանեալ լինէր գալ ար:
- 17 Արդ սահմանեալ զօր հանդիսին
Օձմն մձք Պատրիարքի
Հանդիսանայր յիշմն աեցի
Նոյն Ցանարի ուխտին գումար:
- 18 Քաղեալ հարցն անդ զնարդ կանոնի
Հանեստրութեան Հայրապետի
Պարահամին ըստ մեր ծիրի
Օձն իւզգ յշգ քաղցրաւոր:
- 19 Ապա ի քասան հնագերորդի
Աւոր ամսոյն նոյն մերերի
Այն է ըզինի աւոր մնի
Զեանագրութեան վեհին պայծառ:
- 20 Յաւադ իսորն վշմածնի
Զեաամբ նորին Հայրապետի
Եպիսկոպոս օծեալ օրհնի
Մէծ կեսարու Սարգիս կոյտառ.
- 21 Որ կուշցաւ իսկ Ենորհանկի
Բուն բերանով նոյն նոր վեհի
Ի լուր համայն մանկանց ուխտի
Ի ժամ օծման յայն սուրբ տաճար:
- 22 Որ ողջ գըրեալ կոյ համարեամի,
Ի մայսկան կուեալ նամակ,
Զոր Հայրապետը տան ի գասուտի
Վերատեսաց առ հասարակ:
- 23 Եւ զայ կնագակ գեղեցկածիր
Քառակենիր եւ մեծապէր
Պահէմ առ իր ազնիւ իր
Ի յիշառակ հօր իմ ընտիր:
- 24 Բայց արդ Սարգիս մեր Սառապետն
Արհն անսուշ կապագաղինան
Յն օրհնութեան եւ ուսր օծման
Եկաց անդ եւս ի ձմեռն յայն:
- 25 Աւը նա բազմից ելեալ յատեան
Ալուհու թեամբ իր սեպհական
Քարոզէր զան սերմանկան
Յականջու ուխտի սեղւյն իշման:
- 26 Զրին անհատից ագքանաղեան
Որ կեյց անդէն վերթ միարան,
Մնջ համաթեամբ զմոյշէր ընդ բան
Զոր Սարգսի մեր մատէր բերան
- 27 Իսկ է միւս ամ ի գալ գարնան
Տուեալ զուշցն հրաժարական
Ակհին և պայց զիդ հանրական
Զոգոյց անտի յիւր թեմ համան:
- 28 Անուստ ապա յարբունական
Ըստի Պատրիարքինեան
Անշար զուարթ լինէր մաման
Սարգսի փառք իր հայուական:
- 29 Ուր Պատրիարք տեղայն Յօհան
Աւ հոգեւոր հայրն էր արքան,
Եւ գաստիիքը նորին համայն
Գրիւալ ընդ ուրբախան:
- 30 Անդ եւ ծնողը իր մարմական
Հովու Սիրեւեաց ոչ ազգական,
Եւս եւ ծանօթը իր ամենոյն
Ըստ փառս որդ խայտաք ցնան:

1 ըստ բազրոյն. թափ մնել Անը

- 31 Կացեալ զուուրս անդ համաօօտ
Դառնայք անբըն գեղ առ իւր հօս,
Առ հոգեւոր կարեաց կարս
Մինոյք Հովուին յիւր բոն արօս:
- 32 Ուր ժամանեալ նա անդանդաշ
Հետազօտեալ զնուշանց մակաղ
Զննէր ըլուս, գառին մատաղ
Եւ զջխարաց մնքեաց կենցաղ:
- 33 Եւ զորս զիտէր անդ բեկի կոյր, կաղ
Լըեւալ պարեալ եւ անսուսւ,
Հոգեւորաւ ցանդ անյապաղ
Խնամ տարեալ տած էր յաճախ:
- 34 Զայիս որք էին յունայն պատաղ,
Շընեալ յաւէմ որպէս անկախ
Գաւառանաւ բանից շատ հաղ
Դարձուցանէր յիւր բոն փարսխ:
- 35 Այնց որք էին յունայն պատաղ
Ի' ի մարակիլ անհոգ գանդաղ
Արրոցանէր իիստ գան վաղլաղ
Ասեալ զնուցուն կեանս աղաւաւ:
- 36 Եւ զորս մեզօք էին շաղախ
Բաւամամբ մազքրէր զերթ որբէւ շաղ
Զաւագինարօդ դործէր ուրախ
Ասան անդարձից կարպայր աւաղ:
- 37 Իսկ որք բարւոր էին անազ,
Ազքը զայն իւր համեմէլ ազ,
Զուշչու մարզէր գլոմէ ծիծաղ,
Զախմարս վարժէր ճայնի խաղաղ.
- 38 Որ միանդամ շունէր սիրտ պաղ
Անայոյ նրման ոչ կեայր նուազ
Որ ստուսէր իրբէն մարտի
Զանույոյ զկենաց հաց յիւր մախաղ:
- 39 Ահա հսկմամբ այսու արևեալ,
Զջօհոս կեառեան ինքեան յանձնեալ,
Զջայոյ եւ ցերեկ անխնչ հովուեալ,
Հովուաց քաջաց նա նրմանէր:
- 40 Սերմին ի առ ոչ ուրմանեալ,
Ժայռից վլոց շաւատացեալ,
Միոյն յերկիր բարի ցանեալ,
Զասունեց բան արդինատրէր:
- 41 Ի դարսատան Ցեռան մշտեալ,
Յսուոց անտի զանգեսուն հատեալ,
Տուրջ զանպտղովք բանի ըրբեալ,
Զանու, տունկ եւ թուփ պալաւետէր:
- 42 Քաջ ոյդեազան համբիսացեալ,
Զեղնէր վոքրէի աղուս կալեալ,
Զայդի գրէին ծայկարգեալ,
Ճիր մըշակաց համանմանէր:
- 43 Զուզորդն յատօիս տւագտկեալ,
Զէկուն ի վերայ վիրաց առեալ,
Ի պանդոկի Տեռուն դարմանեալ,
Չօվամարացին կերպարանէր:
- 44 Իրր վատ նառայ ոչ թարուցեալ
Ի ները հոգյ զտազանգն տուեալ,
Ա.Ա. զայ երկամբ ճոխացուցեալ,
Քոնքարաշոհ ծառայ լինէր:
- 45 Անդ էր զիտէլ ըզկեսարեանց
Փառս եւ պարծանս ընդ պարծանաց
Վլան ունելց հովի ինքեանց
Սարգիս զենարեան ի մեջ հովուաց:
- 46 Եւ զի ոչ կոյ յայոմ աշխարհի
Լաւ արաբէ ինչ ոյր ոք բարի,
Որ ի լեզուէ չարաբանի
Չար պարսամամբ չանարդիցի:
- 47 Վասն այն եւ ոչ Հօր իմ Ասրդսի
Ազնիւ համբաւ գործ բարելի
Ազատելց կարող լինի
Ի վատ շրթանց շարախօսի:
- 48 Ոչ ապերթման լեզուի անհամ
Որ թէպէտ է փոքրի անդամ,
Մակայն գործ բազում անդամ
Ըզմծ շարիս իբր անդամ:
- 49 Որ եւ է հուր զարդ շարութեան,
Եղծէ զանսառ զնորդմն մարդկան,
Վլանէ, կիչ զանիւ ծննդեան,
Եւ բորբոքի անչէլ գեհեան:
- 50 Եւ արդ բերանք որք գովիէն
Ցայնվայր զնորդին մեր գովանին,
Ի շշնէլ լեզուի շարին
Ի գառնահոս աղբիւր վոխին:
- 51 Որք եւ խիսյն նրմանէին
Երբայեցոց մանկան, ծերին,
Որք ըզինի Ավաննային
Ի խաչ հան զդա կառաէին:
- 52 Պատճառ այսր պատէս երց
Ճեր վատութիւն Հովուին բարայ,
Ա.Ա. քաջութիւն նորին Աջը
Որ յստակիր զիսին ի սոյ:
- 53 Քանդի Ասրդին ըզհետ շուշպաց
Աւզգաւան մեր որդոյ հարց
Ցընթանալց յեսու ոչ եկաց,
Եայ սակա ատիւր յանգիտակաց:
- 54 Եւ յիրահի զի էր հնար
Ասրդսի մերոյ որ ջննէր յար
Ծըմբը նախնեաց մատեան եւ ճառ
Ծոչ ընթանալ ի առ պայծառ:

- 55 Զի ընթերցեալ զոյնս մանգադար
Փորձիք թէ չեն մայնք աշխաբմոք ք
Քաղեղունիկն եւ ուղարքառ,
Աւստի չըներ նզովից պատճառ։

56 Այլ մասաւանդ զարժան առներ,
Զրան նորամուռ որ սրբ չըն,
Ու ընկաեալ լոնի հովքեր,
Զի յախարբաց յայնս մանեծեալն էր։

57 Աստի, յայլց որմին նման
Աւելու ոմանց զարիթ խոսն,
Չամաշէին զիրթ աւախտան
Աւել հովուին զարբաց արժան։

58 Բայց Սորդին մեր գոլով արժան
Ավասած անօթ բժիշկ ներհուն
Մերդ ամբուր զամնուն լափ թիւն,
Զոր արբեալն էր անմաս թիւն։

59 Եւ ըստ առըն սերմանոցի
Սերդին բարի յագարկի
Տեսեալ անդէն զորովն շարի
Խոշել փոյթ անտի զոյն ոչ համի։

60 Այլ ըստաւակ համան հնայդ
Յոր ի ցորեանց զայսութ թնամիյն
Զատեալ կապէր ի խուճ համբռն
Զոր չար գտեալ մասներ հըրդիւ։

61 Զարրօս զոյն թիւն դեղիւ բուժէր,
Զահարէկեալը քաջալերէր,
Զատարկուսեալս ներտ անց որէր,
Եւ զողամբաց յար երաներ։

62 Ալզուկն այստիկի մերթ հոնաբարիւ,
Այլ ընդ երկար շերբեք տեւիքը
Անդորրաթիւն հասիւ եւ ներ,
Աշան պյն օբրաքն մանեալ նեղիւր։

63 Զի որ քան զօր գաս ներհակաց
Անք յանդէս բիւն երիշանց
Եւ յանչան վարդապետաց
Ի՞ ի սսպա անձանց եւ յիշանաց։

64 Արք վիճենին աղաստելով
Զամանեն իրեանց լիմանովզ
Եւ պանծային յօխրաբարով
Ցաղթել ուզոց անարդեալ

65 Անդ անիշան անտէր ազդի
Եղոն ի խառա այնըմ ցեղի,
Երբ խուփութիւն նորոն նոմի,
Էնդ անուսման համաձային։

66 Ավանս քրտանց նգանց մեծի
Ավրանցականց Լուսաւորչուն
Եւ քաջ սուրբ հարք մերում ցեղի
Հետեւսուն նախոն շատիւն։

67 Բայց յոյդ աւագ կեսարիոյ
Հավուաց քանչաց մեծ աթուայ,
Որ ի փառախ հօտին նախնուց
Աւո նշանք զոյլ ընդ պայ։

68 Իսկ Սորդին մեր ոչ գաբարէր,
Ի ծովածութ նաւու յոր ինչն էր,
Սաստել անեաց որշափ հնար էր
թէ եւ մըրիին անգամաց էր։

69 Ուր իրէին զինքն ուժանոր,
Օդնել իւրամց հանապարուն,
Առ նուածել Յունաց զայտ զօր,
Որ մորանէր բնդ հայու զայն որ։

ԵՐԻ 2011 ՊՐ

Առ հունվար 1՝ պահի թիւ պարբեկուն
Երազ էր իւն Ապրիլ հունվարուն,
Տարի է ավանդութ հուն հունվարուն
Եպահ մեր աշու և չափ հաղանուն

1 Եւ արգ ապա Յունաց սույսուեալ իւթիւնը,
Կիւիր նախանձու ի գիշեր ի ու ամի ամառ
Առ վայելլութեան որ սաւդ հասիւ
Հայց յերաւաղէմ երկնային շորհնեաւ

2 Աւագի ննդութեամբ եւ զըրպար տանիւ,
Պոկւս յայլ նուագ սոկով եւ ջանիւ,
Ի Սուրբ Յօհանոց վանեալ զայս գանիւ
Հանձն փաթալին զայլազգին սերպիւ

3 Յերաւաղէմ Սուրբ Ըստա հհաս տանիւ,
Դրդոր Պարտիաց համերեալ իս Աւագիւ
Պաշորեալ լիներ ապալիք ահէւ,
Ի անտի ի Պոկուս ժամանէր դանձիւ։

4 Ուր գագար կալեալ հհամարէր ըլմար,
Կարի վաստակը մրաօք կամակարուն
Ի գերեւ հանձն զըրպարից դումը,
Վանձն վաս Յունաց պահանձնաց գոյք չայ։

5 Որում եւ ապդ մեր՝ յունէս բարեկար,
Ընդ Պատրիարքին Յօհաննու ցանկայը,
Գրտունի նրաման գործով գտակարուն
Բանիւ համաձայն սոկով անհամեր։

6 Յայց գործ եւ Յակով Ապրաւուն նախեան,
Եւ հայր իմ Սորդին բարուն Յառավեան,
Եւ այլք ի Սորդինց իւրանց Պատառուն
Ան սսկան ունիւ աշխատոց զըրան։

7 Անդ էր տեսանել սաստի Յունաց պար
Թէ զի ընդէկմ մեր՝ մրցեց շարպարս
Ցայտի պատութեամբ գաւու սնդգագոր
Ավիանեալ պայր եւ անդր զոյի իւ գոհարուն

8 Իսկ բազուկ Հայոց Յունաց յաղթահայր,
Ու արգաւ սորմն որպէս ի շամ գորուն
Այլ պար ի խառամար եւ վաստին որդարուն
Զամօթ հարէ զնելլէնս մասրագուն

- 10 Այսուիքի հասաներ վեճն պյու ի կատար,
Հայոց յայովէ եր Յանաց ի բռն նոցին վլյոյ,
Անդքեն հասառաւաղ հրավարակ, յեսկոր,
Որով Սուրբ Յօնիք՝ առ Հայոց միշտ մընայ:
- 11 Երուսաղմբ մրգնոց Պատրիարք,
Գրիգոր Վարդապետ՝ յաւես մեծ այսրդ,
Առ ծախոց վիճակ՝ յիւր վիզ շըլթայս արկ,
Զոր բարձին անոի ապոյ Խարերաբը:
- 12 Ա.Ա. Թողեալ զայր վեպ՝ այսպէս ընդ աղաս,
Պատմեցի ասուն զայլ իմ համառաւ,
Արում պատմնիթիւն՝ թէն էն կարմառան
Ա.Ա. ըստ պատշաճն է իրու կարու:
- 13 Յանուրին յայնոսիք ամանք ի Խոռվաց:
Առանց բանար ինչ պատճառաց,
Զըրիկէ ջանոյի՝ յաթ ուոյն փառաց,
Զօհանան Պատրիարք՝ սիրեան ի բաղնաց:
- 14 Եւ անդ չնդ նորու դընել ջանային,
Ըզդիւրու Քիթիւր յայժ աղընկալին,
Որ լինէր յեսոյ՝ ներհան դըլուվին,
Զահիկցի Պազր՝ Կաթուղիկոսին:
- 15 Պատմառակից որոց՝ յայր ինչ կայսերը
թէ ի նովիկէ Յօհան հնաւայր,
Ըզդաշիկիտիսին եւ զեւնոր ուորը հայր,
Ու հալածեալ զայն, որ չինս այնց երթայր:
- 16 Զըրոյ ինչ նոյն Քիթիւր վայ իսկ հընկանիւալ,
Մըկեալ էր յուղիւս անձաց առաջակալ,
Որով երկառէր զազդ մեր ամրութեալ:
Ի միջ որոյ զայնուկ յարուցեալ:
- 17 Այսին վատթար Խորհուրդ ըշնաւ չէր հանոյ,
Խշանաց Հայոց կառասենաւուզոյ,
Եւ ոչ անձնիւր խոհական մարդոյ, ա
Ա.Ա. միայն խոսքուտ ուսմակա ժողովզ:
- 18 Ընդ որո էին խօկ ամանք ի յենանց,
Ա.Ա. եւ այլ եկաց եւ կեսարացուց,
Որք շահեալ անգէն՝ գումար գրասանց,
Ըզդիկ թընէին յայր խուժայնոց:
- 19 Անը վաս խուժը Հայոց՝ ամսակեսեալ, ոնդամ,
Խորիւր ի ծածուկ՝ յայսնի շատ անզամ,
Զ հալուեն զանպատէն գողէր զետ շարէամ,
Զանն որոյ սարեալ՝ ցօլայնց երամ:
- 20 Պակացեալ ուրեմն՝ Յօհան հերսա,
Պատմառ կառասեած՝ յիւր սենեակ էսու,
Զըր քաջ համազմամք՝ համ հաւան արար,
Զամել զիամիկրակս, թողուլ զայր կամու:
- 21 Արդ՝ իշխանք մեր՝ Վարդապետանարար,
Զաւագո կեսարեած՝ յիւր սենեակ էսու,
Զըր քաջ համազմամք՝ համ հաւան արար,
Անուլ շահնիւր կամ զայր արար:
- 22 Աւ բամեք կրտափիք եւ մայնիւ աշեղ,
Ցացանէր արդին՝ գոյւս յայժ մեծ մեղ
Ազերախառնթեան անձանց անշըքեղ,
Ցացանէլ առ Յօհան Պատրիարքն անմեղ:
- 23 Ապա սպանոցեալ՝ յայր ազդին տուր,
Ի փոխէլ գոյս Պատրիարքն ձեր,
Ցարեցիք պյու ոք եւս զահիս ի տէր:
Զի չէ ինձ հանց ազդ ի սպանաներ:
- 24 Զայր լրւեալ յուղաց՝ փոքր ինչ զըլչանան
Ի չար խորհրդոց՝ զայր օր հեռանան,
Բայց ի բենաց փրսիած անդրէն իսկ դաւանան,
Գրգչուեալ զամբին եւ եւս չարահնան:
- 25 Յետոյ եւ Յակոբ Կայեւան Արքապետ,
Ելանէր յանեան եւ անձն զայր մետ,
Կասիլ ի չարեաց, ոչ դոյ վատ և անզետ,
Ա.Ա. այն իսկ լինէր բան անշահնեւ:
- 26 Արդ՝ յայր է հըմուց կառանենքուպալոյց
Թէ զիսորդ են անդ՝ յոխոր և ահակու,
Կեսարացի Հայք՝ քան զայր Հայո ազգու.
Ապա՝ շահնիւր զայր հարկ եր եւ օգատաւ:
- 27 Ատն այն Սորգին մեր՝ Վարդապետանարար,
Զաւագո կեսարեած՝ յիւր սենեակ էսու,
Զըր քաջ համազմամք՝ համ հաւան արար,
Զամել զիամիկրակս, թողուլ զայր կամու:
- 28 Կեսարեաց ուրեմն՝ իշխանց ժողով,
Կոչէր անդ իւր լըքին եւ մեղմով,
Ժըր համիկրաց՝ զանձինց անվըրդով,
Որք՝ և էին մարպիկ եւ քաջակորով:
- 29 Զըրը յուրեմն՝ տոյր նորս խըրսա,
Երթալ գուտսնել եղ առ մի ի զատ,
Զըրզ զայր համիկրաց՝ որը էին հըրատ,
Կոյն հըրէլզութեան, զորմէ եր զանկատ:
- 30 Որոց՝ եւ ասեն, խօսելիք թարօն,
Անը եւ ամոն բանիւ յունիս ամենցուն,
Ի խօսանց ժանորից հեռի կալ համբան,
Զատագով լինիլ՝ Յօհան Տարունոյն:
- 31 Արդ՝ իշխանք մեր՝ ասումիք այնց յարդ,
Քաջ պատրիարքն չեն հակառակորդ,
Ապա չէ ձեզ մահ շնդ շար դոյ հաղորդ,
Զ նոյն ձեզ պատուիր եւ մեր Առաջնորդ:
- 32 Գրնացեալ նոյս արքին զողովն,
Որ յանձնիւր ինքեան՝ յիւրեանց ժողովովն,
Անդ էր սենեան թէ զամբ ի նոյն,
Կալաշիւր յոդ, կար, ինքովլաց գատուն:
- 33 Յետոյ Սորգին մեր՝ յայնց առ իւր կուշաց
Զամանան ի հըմուց եւ յերեւելաց,
Որք չէին բընաւ կամակից յուղաց,
Արոց զիւր խորհուրդ այսպէս պարզ յայտնեաց:

34 Պատրաստ եմ առէն ի կիւրակէի,
Համել մաս բազմոց յատան քարող,
Նահանջել պազմուկն, որով առօի,
Վարդապատ իմ քաջ եւ աղջ մեր բարի.

35 Հարի և ձեզ պայ գալ ի ժամատուն
Սուրբ Աստուածածիք, որ ի զումարուն,
Եւ շըսոիլ յայիմիկ ցիր եւ ցան ուրցին,
՚ Երազունել լըսիկ քարողի ժամատուն:

36 Յոզեպն իմ անդէն ի վերայ ազգիս,
Թիկելվ զարար՝ զառատ երախիս,
Զանուն քաջութեան փորձ վարդապատի,
Լայջիք անդ եւ գույք մաճայն ընդիս.

37 Ապա զոսաջիք մեծ ազդաղիկաւ,
Ասելով աւը և Պատրիարք մեր լսա,
Տառապունք նորա մեզ զիշտ է եւ ցաւ,
Վատաց արարմանց շախորժիկը ըլուու:

38 Եկեսյէ ի յայս՝ կացցե յաթոռ իւր,
Ա ըստահ հսկու եսցէ զմել իւրաքանչիւր,
Պատրաստ եմ աշամ, հայածել զիքիթիւր
եւ զիք համախան՝ թէ եւ իցեն իւր:

39 Արք՝ սյօ ինչ այսկու ճարատը արամագրեալ,
Յանդ հասարիք ի պահ ժամանգեալ,
Կողմէ քիթիւրին յայնց յայց երկոցեալ,
Դադ արիւր շըսութ ազիս ատզնապեալ:

40 Յես սրոյ Յօհան Պատրիարք արգիս,
Գոտանայր ի յարի իսր փառօք մի տիր գոհ,
Ար գովիւլ սերտիւ զորին իւր համոյ,
Ըմբէր զնոսին, որը էին զըժուոս:

41 Բայց կընքեալ իմ զայց կարճ միջարիսթիւն,
Պարմաց վերսոսին առ իմ պատասխթիւն,
Զի մի երկարել իցէ ձանձրութիւն
Ընթերցուց զայս պարզ երգերութիւն:



Ս Ս Տ Ե Ն Ս Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Ա Ե Կ Ի Ւ Ն Ի Շ Ո Ւ Ր Ո Ւ Ն Մ է Հ

Այս խորագիրը կը կու Փարիկ գրութիւն
մը, չքել պագագրութեամբ, ի պազմաթիւ մանը՝
բայց ընդհանրապէս յաջող պատկերներով զար-
դարուած (թուով 52), որ Փր. Եկելիք անունը կը
կրէ: Արդէն պս անունը կը բաւէր գուշկելու
թէ ինչ մոռք է Կանակն գրախիտ աշխարհը
— բնականապէս մարելագէտը զբարելոն կ'ուզէ
ակարիկէ: Գրուածքը նախնապէս բանախուու-
թիւն մըն եւ զոր խոսքն է ձեղնակը 1903

Ապրիլ 17ին ի բերլին՝ ներկայութեամբ նոյն
իսկ գերմ. կայսեր — յետյ լոյս տեսան
առանձնին հազարաւոր օրինակներով՝ պէսպէս
վերասպութեամբ¹, Բարերախտարար ներկայս
Դէլիչ այն բանախուութեանց կարգն չէ,
որոնք վերջներո (շշափելով Ա. Գրոց եւ Բարե-
լինի յարաբերութեանց խնդիրները) այնչափ
յուզանց եւ վիճանց առիշ եղան, ինդիրները՝
զորման հոս աւելորդ է նկատել: Այս անգամ
մի թէ տեղեկագրութիւնն մըն է Հեղնանակն ու
զեւորութեան, զոր կատարած է Կորելով բոլոր
Միջազ ետքն՝ գեւ ի բարելոն եւ շրջկայքն. եւ
այն ասթիւ այն պեղմանց, զոր կը կատարէր
գերմ. Արեւելից Ըսկերութիւնն այն տեղ:
Ասոր համար զբիս նիւթին եւ պատկերաց ալ
մէկ մէ մասը կը կազմն պեղմանքն եւ անոնց
տուած արդիւնքը:

Դէլիչ ուղեւորութիւնը կատարած է
1910 թարուց Ապրիլ 6/ն Աշկեսանդրեակ
ուսք գնելով, յետյ Հայէգ-Ռահա-Տիգրանա-
կերա-Մուսուլ-Բաղդատա ճամրով՝ Բարելին
հասած Մայիսի 6ին Նոյն տարից Օգատարին
սկսած է յատագարձութ բանախուութեան նիւթին
թիկնին յատսնի է ասկէ: — ուղեգործիւնն
յաման Ծգրիւ դիտողական թեամբ ներկայ հան-
գամանաց ժողովրդոց նկարագրին եւ նմանեաց,
պեղմանքն եւ դիտական խորհրդատութիւնք, եւ
ի վերջը՝ թէ է կարելի ե ըսել՝ գուշկութիւնն
ապագային այս ամեն կողմանց, որ երբեմն
գրախու էին, ինչ կայժմ կամ յաման հսկայ
անապահութիւնն են կամ այսպիսի հանգամանաց մէջ
որ գրամատանման լլալին շատ հներ են: Եւ
պէտք է ըսել՝ շատ զրաւիչ է երպով նկարա-
գրել զիսէ Գելիչ, յամախ խորին հսկու-
թիւնը ներկային համեմատելով: Հետաքրքրա-
կան են օրինակի համար՝ Գրդաց եւ քրդարնակ
կողմերու նուիրեալ էլերը (հման էլ 17 եւն)՝
ուր գերմանացի շեղնակս անգամ պէտք եղան
դիտուութիւնքն ամենայն անաշառութեամբ ըստած
է: Գելիչի նկարագրուած են Տիգրանակեր-
տէն վար եղան ճամրուն, Տիգրիսի նաւարկու-
թիւնը՝ բնականապէս տակաւին՝ բէկէք ոով՝
ինչպէս գարեր յարաջ, Թուր-Արդինի լեռանց
մէջ է այսու գտնուած ճեպանցոցներ, քրդա-
կան քարածանեերը, յասկապէս ջեղիքիչ-
—

¹ Im Lande des einstigen Paradieses.
Ein Vortrag von Friederich Delitzsch, mit 52 Bildern,
Karten und Plänen. Stuttgart 1903. 80, pp. 58. Այս
ձեռնութեան որուակ թէ կը հասարակութիւն գրամատանման թիւ՝ և 16էն 18 հազար տառէ կ. գործն արդիւ ժողովրդական ընդունելութիւն քառած է այսու անշարժ ամենին: